

հետ մեծ կապակցութիւն ունի, և որովհետեւ նորա սպառումը ընդհանուր ջղային դրութիւնը կը խանգարէ, ուստի բնականաբար կը վնասէ նաեւ ամեն կարողութեանց. նախ իւր առաջին յիշողութիւնը կը կորսնցնէ, մնաւցկոտութիւն մի կը տիրէ մտաց վերայ. ըմբռնումը և մտադրութիւնը կը տկարանայ. որով չէ կարող հաստատուն կերպիւ բան ուսանիլ կամ միտք պահել. ամեն գործէ ձանձրութիւն կ'զգայ. ապուշ է իւր տեսքը, թոյլ, մեղկ և դանդաղ է ամեն բանի մէջ. վիճակէն, սնունդէն ընկերութիւններէ եւ նոյն իսկ իւր կեանքէն ալ դժգոհ է. կը կարծէ թէ ամեն ինչ միաբանած են իւր թըշուառութեանը համար. միշտ տխուր ու մեղամաղձոտ է. քիչ անգամ անհաճոյ ժպիտ մի կը տեսնուի կնճռած դէմքին վերայ, այն ատեն կամ փտած ակումները և կամ գունատ ու նեխեալ ընտերքը երեւելով մարդը կը սոսկացնեն. այս վիճակիս մէջ շատեր կան որ լուսնոտած և յիմարած են. Ո՛հ, ո՞րչափ խեղճ է մարդ որ թըշուառութեան մէջ երջանկութիւն կը փնտռէ, որ չարեաց մէջ բարիք կ'երազէ, որ մահուան մէջ կեանք գրանել կը կարծէ:

(Շարունակութիւն)

Ի Մ Ա Ս Տ Ո Ի Թ Ի Ի Ն

Խիստ հին դարերու մէջ երեւելի փիլիսոփայք տարակուսեցան թէ արդեօք ո՞վ է ճշմարիտ իմաստունը:

Խորին խորհրդով իմաստութեան բնութիւնը քննեցին և սահմանելով զայն վճռեցին որ մարդիկ տիրապէս իմաստուն չեն կարող ըսուիլ. այլ այս բարձր ստորոգելին միմիայն Աստուծոյ կը տրուի: Ասան զի իմաստութիւնը իւր մէջ

կը պարունակէ ամենագիտութիւն եւ ամենաբարութիւն. հետեւաբար իմաստուն անուանեալ անձը պէտք է գիտնայ աստուածային և մարդկային ամեն գիտութիւն, իրաց և գոյից պայծառ ճանաչումն, երկիւղածութիւն յաստուածայինս, նաև բարոյականին ըստ ամենայն մասանց հմուտ պէտք է լինի, ոչ լոկ ուսմամբ, որ անտուտ է, այլ գործնապէս իւր վարուց վերայ պէտք է ցոյց տայ ամեն առաքինութիւն ժողկալութիւն, բարեխառնութիւն, սրբութիւն, արդարութիւն, ճշմարտութիւն և այլն. եթէ այսպէս մէկը գտնուի, կարող եմք սուստ հովապէս զայն իմաստուն անուանել: Բայց որովհետեւ այսպիսի ամենակատարութիւն միմիայն Աստուծոյ կը վայելէ, ուստի տիրապէս միմիայն իմաստուն Աստուած է, յորմէ ամենայն պիտակ իմաստունը կ'իմաստնանան:

Բայց մարդիկ եւս իրենց տրուած կարողութեանց համեմատ երբ այլ և այլ իրաց մէջ ծայրագոյն կատարելութիւն կ'ունենան նոցա եւս իմաստուն կ'ըսուի, բայց ոչ իսկապէս. մանաւանդ արդար ու բարի կեանք ունեցողներուն համար թէ Սուրբ Պրոց և թէ արտաքինոց մէջ գործածուած կոյ:

Արդ՝ եթէ մէկը այս հանգամանքները չունենալով իմաստուն կը կոչուի, ծաղու արժանի է, զայնպիսին իմաստուն կոչողը կամ կը հեգնէ և կամ կը շողջարթի. եթէ կը հեգնէ պէտք է հեգնութիւնը յայտնի լինի, իսկ եթէ հեգնութիւն չէ, ուրեմն բացարձակապէս շողջարթութիւն կեղծաւորութիւն ցածութիւն եւ յիմարութիւն է. որուն անսացողն ալ ամենա յիմար մի է, որ գովէստ ընդունելու անափառութեամբ նենգաւորաց թակարդը կ'անկանի. և եթէ փոքրիկ վարկ մի ստանալով վերայ էր, զայն եւս կը

կորուսանէ, այսպէս են ամեն անոնք, որք իրենց չունեցած բարեմասնութեանց համար կը գովասանուին, պաշտօնապէս չունեցած տխորոսիւ կը կռչուին և իրենք իբր այնմ արժանաւոր կ'ընդունին ու կը փառաւորուին, բընաւ չեն տեսներ ու լսեր որ նոյն իսկ զիրենք այնպէս անուանողներն ալ զիրենք կը ծաղրեն:

ՈՐԳԻՔ ԱՍՏՈՒԾՈՅ

Մարդկան ազգի վրայ Աստուծոյ գերագոյն պարգեւներէն մին ՈՐԳԻՔ ԱՍՏՈՒԾՈՅ լինելու իշխանութիւնն է: Մարդիկ կարող են Աստուծոյ որդիք ըսուիլ, երբ զՅիսուս Քրիստոս կ'ընդունին իբրեւ Փրկիչ, Աստուած եւ Որդի Աստուծոյ, կը հաւատան նորա անունովը մեղաց թողութեան, վրկութեան, նորոգութեան և յարութեան, «Քանզի ամենեքին Որդիք Աստուծոյ եմք հաւատովք ՚ի Յիսուս Քրիստոս: Եւ որք ընկալանն զնա եւ նոյս իշխանութիւն Որդիս Աստուծոյ լինել, որոյ հաւատացեն յանուն նորա»: Սահայն այս հաւատքն ու այս ընդունելութիւնը միայն բաւական չէ, հաւատքն ալ պայման ունի, հաւատքը սէր և հնազանդութիւն կը պահանջէ, սէր ու հնազանդութիւն չունեցող հաւատքը դեւերն ալ ունին: «Որ հաւատայ Որդին, ընդունի զկեանս յաւիտեանականս և որ ոչ հնազանդի Որդւոյ ոչ տեսցէ զկեանս»: «Եթէ որ սիրէ զնա զբանն իմ պահեսցէ, որ ունի զպատուիրանս իմ և պահէ զնոսա, նա՛նք որ սիրէ զնա»:

Առդ այն հաւատացեալը որ Յիսուս Քրիստոսի կը հնազանդի, զնա կը սիրէ, նորա խօսքերը ունի, կը պահէ ու կը կատարէ, անշուշտ

այնպիսի հաւատացեալը իւր անձը մեղքերէ կը սրահէ եւ սրտի սրբութիւն կը տածէ հեղութեան ու խաղաղութեան պատկառ կը կենայ, և ահա այնէ Աստուծոյ որդին, «Երա նի՛ խաղաղարարաց զի նոքա Որդիք Աստուծոյ կոչեացին. երանի՛ որ սուրբ են սրտիւք զի նոքա զԱստուած տեսցին»:

Սուրբ Յովհաննէս աւետարանիչ երբ հաւատացելոյ հասկացուց որ նոքա Աստուծոյ որդիք են և երբ սովորեցուց որ Աստուծոյ յայտնուելու աւտենը նորա նման պիտի լինիմք, այն աւտեն ըսաւ, որ «Այս յոյսը իւր անձին վերայ ունեցողը իւր անձը կը սորէ, ինչպէս որ անիկայ սուրբ է»: Ըսել է որ Սուրբ Գիորքը Աստուծոյ որդիք ըսելով լիկ հաւատացեալները չի հաւկանար, այլ հաւատացելոյ մէջ որոշումն կ'ընէ, այսինքն ճշմարիտ ու կեղծեալ հաւատացեալ:

Քրիստոսնէութիւնը սրբութեանն ու անմեղութեան կրօնք է, ով որ այս բանին չ'աշխատիր, ճշմարիտ Քրիստոսնեայ չէ, հետեւաբար եւ Աստուծոյ որդի ալ չէ: Պողոս Ս. Առաքեալն ալ այսպէս կը հասկանայ, քանզի կը գրէ, «Զի եղիջիք անբիծք և անարտաք՝ որդիք Աստուծոյ, անմեղք ՚ի մէջ կամաւ կոր և խեղճութիւր ազգին, յորոյ միջե երեւիցիք իբրեւ լուսաւորք յաշխարհի»: ուրիշ տեղ մալ, «Իսկ եթէ հոգւով զգործս մարմնոյ սպանանիցիք, կեցջիք, զի որ հոգւովն Աստուծոյ վարին՝ նոքա են Որդիք Աստուծոյ»:

Այս պարզ բան մի է որ Աստուծոյ որդի ըսուելու համար պէտք է Աստուծոյ փառաց և սրբութեան արժանի կեանք ունենալ. այդպիսի կեանք ունեցողներն են ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՒՆԵԱՅ և ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԳԻՔ. իսկ միւս Քրիստոսնեայք՝ կոչեց